

ւելի ևս զայրացուց ընդդէմ քրիստոնէց :

Դէգօ-Սամայի մեռնելէն եռքը իրեն յաջորդեց իյեյսա անունով մէկը՝ որ իր նախորդին անդժութիւնները նոյնպէս շարունակեց : Ասիկայ կայսր ըլլալուն պէս՝ երկու խիստ հրովարտակ հանեց մէյմբ 1614ին, և մէջմանալ 1615. առաջինով կ'իմացնէր թէ քրիստոնէց բոլոր եկեղեցները պիտի կործանուին . իսկ երկրորդ հրովարտակովը թէ բոլոր եւրոպացի քարոզիչները Նախասպի քաղաքը պէտք է քաշուին, մահուան պատիժ սպառնալով ով որ անկէ ետ դառնալով տէրութեան մէջ մտնելու ըլլայ և թէ ամեն ձաբոնացի որ քրիստոնէութիւնը չուրանայ՝ ողջ ողջ պիտի այրուի : Նոյնպէս նաև ով որ քրիստոնէից վարդապետ մը տունը պահելու ըլլար՝ իրեն պատիժը մահ էր ընտանեքը հանդերձ :

Իյեյսաին որդին Ֆիտէ-Դատտա յա, ջորդեց իր հօրը 1616ին, որ իր հօրը պէս քրիստոնէից հետ խատութեամբ վարուեցաւ . բայց հալածանքը ալ աւելի սաստկացաւ Դօքանոյ-կուն-Սամային ատենը որ 1622ին թագաւորեց Ֆիտէ-Դատտին տեղը : Այս անգութ և վայրագ մարդը՝ անհաջտ ատելութեամբ բռնկած ըլլալով քրիստոնէից դէմ, այն պիտի դառն և սուկալի տանջանքներ մտածեց անոնց դէմ, որ լսեն անդամ սոսկում կը բերէ մարդոււ :

Զարս և զկանայս հրաման կու տար մերկացնել հրապարակներուն մէջ, և ամենուն դիմաց չարչարելէն եռքը գըլուփնին կը կտրէին : Շատերն ալ գըլ խիվար խաչ կը հանէին, և այնպէս քանի մը օր անգութ կերպով տանջելէն եռքը կը սպաննէին : Զոմանս ապակաւ նեալ նիւթերով և իժերով լի՛ փոսերու մէջ կը ձգէին, կամ կը կախէին ոտքերնէն մը և նոյն փոսերուն վրայ, ու ձեռքերնին ետքը կապած՝ անգութ կերպով կը ծեծէին որոց ամենայն համը բերովթք կը տանէին քրիստոնեայք . այս տանջանքը երբեմն մինչև ինը կամ տասը օր միակերպ կը տեսէր : Շատերն

ալ Ուկէն լերան բորբոքեալ ջրերուն, և կամ մօտակայ խորխորատի մը մէջ կը նետէին, որոնք լի էին ծծմբայիննիւթերով . եռքը կը հանէին անկէց որպէս զի ուրանան իրենց հաւատքը, ու թէ որ հաստատուն կենային իրենց քրիստոնէութեանը վրայ, նոյն անդնդին մէջ կը նետէին զանոնք : Շատ անդամ այս տեսակ տանջանքն ալ մինչև 15 օր կը տեսէր :

Ումենայն հասակի քրիստոնեայք, զանազան կարգի կրօնաւորաց քարոզիչք, երիտասարդ աղջկոնք, և նոյն իսկ պղտի տղափները այս տանջանաց մեծ քաջութեամբ կը համբերէին . բայց իրենց այս արիութիւնը չունեցաւ այն պտղաբեր արդինքը՝ ինչ որ կը յուսային, և թափած արդիւննին քրիստոնէութեան սերմն չկրցաւ ըլլալ ապագայից համար : Այս աղէտալի հայածումը փճացուց քիչ ատենուան մէջ հարիւր տարուան մը պտուղը, որով քրիստոնէութիւնը գրեթէ բոլորովին մարեցաւ ձաբոնի մէջ իր նահատակացը ցաւալի մահուամբը :

ՊէՏԷՎ.Ի.Բ.

(Բաղմազէա էջ 247:)

Թափառական, ինքնազլուխ և ըստ հաճոյս կեանքը՝ գրեթէ ամենայն աղդաց քաղաքավարութեան սկիզբն է, և չէ զարմանք . բայց երևակայել ազգ մը դեռ ևս 'ի տղայութեան՝ քաղաքակըրթութեան պահանջած գեղեցիկ հանգամանաց մէջ, գուցէ ոչ միայն հաւատալի չերեւայ, այլ և անհեթեթ կարծիք : Սակայն աւելի մեծ զարմանք է տեսնալ դարերէ եռքը ազգ մը և ժողովուրդ մը իր առաջին անհարթ և անտաշ նկարագրական պատկերին մէջ և ոչ գիծ մը փոփոխութեամբ, անիմաստ ազատասիրութեան մը մէջ մնալով և պարծերով, որ տածիչ է ապականու-

թեան բարուց : Քիչ կամ շատ այսպի-
սի զարմանք կը բերեն մեզի Պէտէվլիք :

Պէտէվլիք արաբացի են ազգաւ , և
անուննին կը ծագի Պէտոնի բառէն որ
ըսել է բնակիչ դաշտաց և անապատ-
ներու . վասն զի կան Արաբացիք՝ որ շի-
նաբնակ կամ նստական կը ըսուին . և
անոնք են որ Մահմէտի դրօշին տակ
մեծամեծ յաղթութիւններ ըրին , որոնք
դիւցազնական անուան հետ քաղաքա-
կրթութեան անունն ալ ժառանգե-
ցին , և զոր շատ կերպերով ցուցին 'ի
Սպանիա . ուր գիտութիւնները և մատե-
նագրութիւնը հաւասարապէս կատա-
րելագործեցին , մանաւանդ բժշկութիւ-
նը և երկրագործութիւնը :

Պէտէվեաց բարուցը և տվորութեանց
վրայ խօսելէն առաջ , անոնց ցեղերուն
ճիւղագրութիւնը պէտք է ընել :

Պուրքարդ գերմանացի ճանապար-
հորդը Պէտէվլիքը երկու դաս կը բաժ-
նէ . մէկ դասէն կը համարի զանոնք՝ ո-
րոնք գարուն և ամառ Ասորւոց մշա-
կեալ գաւառներուն կը մօտենան և ձմե-
ռը կը թողուն զանոնք . մէկալ դասէն
զանոնք՝ որ բոլոր տարին մշակեալ տե-
ղերուն շրջակայքը կ'անցընեն : Առաջին
դասէն են Անէզէ ըսուած ցեղերը , ո-
րոնք ըստ մեծի մասին վահապիներուն
վարդապետութիւնը կը գաւանին : Հիւ-
սիսայինները չորս գլխաւոր ճիւղ կը
բաժնուին Առաջատ-Ալի , իշլ-Հէսսէնէ ,
իշլ-Շառշալլա և իշլ-Պէշէր : Բոլոր Անէ-
զէնէրուն թիւը 350,000 կը հանէ Պուր-

քարդ : Երկրորդ դասէն են Էնլ-Իշլ-Շէ-
մալ և Արաւի-Իշլ-Բէպիլի ըսուածները :
Էնլ-Իշլ-Շէմալները (ազգ հիւսիսա-
կան) բռվանդակ տարին արևելեան Ա-
սորւոց գեղերուն , և Հաւրանէն մինչև
Պալմիրայ անապատին մէջ կը պըտը-
տին : Ասոնց ցեղերէն են Մառալի և
Հատէուիէն , որոնց կանայք նշանաւոր
են մորթերնուն սպիտակութեանը հա-
մար . Սոլէյաք որ վիթի մորթ կը հագ-
նին . Հաւրանցիք որ Հաւրանի լերանց

մէջ կը բնակին . Ֆէտուալները որոնց
չէյխերը կ'ըսուին . Պէնի-Սաքեր-
ները , որոնք կտրիմ մարդիկ են քիչ
մը տափակ դէվքով և թաւամօրուս :

Որչափ որ նստական Արաբացւոց բը-
նութիւնը և սովորոյթքը այլայրութիւն
կրած են , Անէզէներուն բարեն ալ և
սովորոյթքն ալ անփոփիմ մնացեր
են : Վրանաչու բառը ամենաճիշդ առ-
մամբ կրնանք գործածել ասոնց վր-
րան , վասն զի բոլոր տարին անդա-
գար շարժման մէջ են : Անէզէները ա-
մառ ատեն Ասորւոց սահմանագլուխ-
ները (ուր որ գետակները և առուակ-
ները առատ են) կը բանակին , իսկ ձմե-
ռը , կամ անապատին խորերը և կամ
Եփրատու կողմերը կը քաշուին , բայց
ոչ երբէք երեք օրէն աւելի մի և նոյն
տեղը կը կենան :

Բանակներնուն մեծութիւնը և կամ
պղտիկութիւնը վրաններնուն թիւէն է ,
վասն զի 85ն մինչև 800 վրանով բա-
նակներ կ'ըլլան երբեմն : Երբոր բանա-
կը պղտիկ է վրանները բոլորաձև կը
շարուին և բոլորը Տուշար կ'ըսուի , իսկ
երբոր մեծ է ուղիղ գծով այլ և այլ
կարգի վրայ ընդ երկայնութիւն գետա-
կին . և այս տեսակը Նէզէ կ'ըսուի :
Զմեռը բանակերու կերպը ուրիշ է . Եր-
բոր ջուրը և կենդանեաց ճարակը ա-
ռատ է , ցեղերը խումբ խումբ կը բաժ-
նուին , իւրաքանչիւրը Յ կամ Յ վրա-
նով . մէկմէկէ 1 ½ ժամուան հեռաւ-
րութեամբ . այս կերպ բանակիլը Ֆէրիք
կ'ըսուի որ խումբ ըսել է :

Հարց սովորոյթիւնն է իրենց վրա-
նին քով նիզակնին անկել . առջնը ձիեր
նին կապել . հոն կը հանգչին նաև ուղ-
տերն գիշերները : Վրաննին՝ զօր իրենք
պէյր (տուն) կ'անուաննեն , այծու մոր-
թէ կը շինեն և երկու մասն կը բաժնեն .
զրան ձախակողմեանը արանց , աջա-
կողմեանը կանանց համար է : Ծնդհան
րապէս 7 ոտքէն աւելի բարձրութիւն
չեն տար վրաններնուն , 25-30 երկայ-
նութիւն , 10ը լցանութիւն . սովորաբար
ինը բաժանմոնք կ'ունենան վրաննե-
րը . անձրևն ու քամին շատ զժուարաւ

Աէջը կը թափանցեն։ Ամենէն հարուստ զնէզէն ալ մէկ վրանէն աւելի չունենար։ Միայն երբոր ընկերոջը հետ սիրով շրլայ և չուզենայ ալ արձրկել այն ատեն իրենին քով ուրիշ վրան մըն ալ կը կանգնէ։ նոյնպէս ալ երբ ուզենայ իր որդույն կամ վախճանեալ եղբօրը ընտանիքը քովը առնել, և իր ունեցածը պղտի ըլլայ։

Պէտէվեաց զգեստը ամառը հաստ բամպակէ շապիկ մ'է, որուն վրայէն հարուստք գումպար (երկայն զգեստ) մ'ալ կ'առնեն, որ սովորաբար մետաքամ կամ բամպակէ կ'ըլլայ։ Շէխերը, ինչուան տասօր լիրա ստերլինի մեկնոցներ կ'առնեն վրանին։ Գլուխինին տաճկական ֆէսին տեղ վակենէ, եռածայր տտնաւոր, երկուքը կողմակի և երրորդը ետևէն ՚ի պատսպարութիւն անձրևէ և քամիներէ, մազերնին ալ հիւսկէն։ Ճմեռը ոչխարի մորթէ մուշտակ մ'ալ կը հագնին։ կանայք բամբակէ լայն մժագոյն զգեստ մը, մանկամարդները կարմիր թաշկինակ մը զիսի համար, իսկ պառաւները սե, քթերնուն և ականջներնուն վրայ ալ ողեր։ Մնգուրուելու սովորութիւնը հասարակաց չէ։ նոյն մժագոյն քողով երեսնին կը ծածկեն, և գրեթէ ամենքը կամ ուլունքէ կամ արծաթէ ապարանչանք ունին և ոմանք արծաթէ շլթայ ալ։ Ազք և կանայք ամառ ճմեռ բոկոտն են։

Պէտէվեաց սովորական զէնքն է տէդ, որ կը նետեն երբոր իրենց և թշնամոյն մէջը քիչ տեղ մնայ։ ինչպէս տէգը նոյնպէս կացինն ալ վրաներնէն չեն թողուր, նաև բարեկամաբար իրարու քով երթալու ատեննին, երրորդ ամենակարևոր զէնքերնին է դաշոյնը։ հետևակ պատերազմողները կարծ տէդ մը ունին որ Քէդա՞ւ ակ'ըսուի։ Եթէ ձիաւորը տէդ չունենայ՝ պատերազմական լախտ կը գործածէ, որուն տեսակները շատ են. այն՝ որուն կոթը վայստէ և զըլումփը երկաթ գնտակէ Քէնուշա՞ւ կ'ը-

սուի։ տա՛պուր ըսուածը բովանդակ երկաթէ է. Քօլոնկը զարձեալ վայստէ կոթ մ'է, ծայրը երկաթէ ուրագով։ Հետևակները երբեմն կը որածէն մը կը գործածեն 18 բժամատն տրամադրծով։ Նիւթը վայրի կովու կաշի և երեսը երկաթէ թիթեղ։ Պատրուգաւոր հրացաններ խիստ քիչ ունին։ իսկ սովորական հրացաններուն աղէկները կը դտուին առանձնականաց քով և իրբեառանգութիւն յորդոց առ որդիս կ'անցնին։ Պէտէվիք և մասնաւորապէս Նէկէնի և չէկազի լերանց կողմինները քաջ աղեղնաւորներ են։ Պատրուգաւոր հրացանները ըստ մեծի մասին լերանց մէջ են, իսկ տափարակ տեղեր ուղտի վրայ նիզակ կը գործածեն։ Եւրոպացի մը չիկրնար հաւատալ որ այնպիսի մեծամեծ գործիներով ինչպէս են արարացի պատրուգաւոր հրացանները, կրնան այնպէս աղէկ նշան առնել։ Մէհմէտ Ալին պատերազմին ատեն Պէտէվիք իրենց պատրուգաւոր հրացաններովը լերանց մէջ խորտակեցին փճացոցին զիթշնամին։ իրենք ալ նոյնպէս եղան երբոր թշնամոյն հեծելազգորը շարժելու տեղ ունեցաւ։ Պէտէվիք իրենց վառողը իրենք կը շինեն, վասն զիալբրակ և ածուղ ունին իրենց երկրին մէջ։

Պէտէվիք բոլոր Արաբացւոց պէս ժումկալ են ՚ի կերակուրս, իրենց կիմային պատճառաւ. արևմտեան աշխարհաց մէջ մէկ օրուան մէջ սպառուածը՝ ասոնց շաբաթ մը կը բաւականանայ։ Սովորաբար կերածնին հայս մ'է, զանազան կերպով շինուած։ մէկ տեսակն է ֆիդրա ըսուածը, որ է չուրով զանգուած ալիւր, ուղտի աղբի կամ տաք մոխրի մէջ եփուած, որուն վրայ քիչ մը կարագ կը լեցընեն, և երբոր կարագին հետ աղէկ մը միանայ լսմորը փայտէ կամ կաշիէ գուշի մէջ կ'առնեն։ Քաֆուրի նոյն Ֆիդրան է բայց կաթով. Ել ալիւրէ և ուղտի թթուած կաթէ շինուած։ Պէհադդա, ուղտի անուշ կաթին մէջ եփած ալիւր կամ բը-

րինձ. Հէնէինէ հացէ, կարագէ, և արմաւէ շինուած: Հացերնին բուզպ կ'ըստի, և հասարակօրէն Պէտէվեաց գաւառական պեղլով ժիղվէ: Երկու տեսակ է հացերնին, երկրաքն ալ անխմոր. մէկը պաքսիմատի ձևով կրոյ, երկաթէ թիթեղի վրայ եփած. մէկալին համար կլորածն քարերը շարելէն ետքը՝ վրանին կրակ կը վառեն. երրոր ըստ բաւականի կը տաքնան քարերը՝ մէկդի կ'ընեն կրակ և քարերուն վրայ հայոը կը տարածեն, վրան ալ տաք մոխրով կը ծածկեն, մինչեւ որ եփի. այս հացը բուզպ ալի-իւր-րէտնա՞փ, կ'ըսուի, զոր միայն նախաճաշկի ատեն կ'ուտեն: Զաւար շինելու համար ցորենը խմորին հետ կ'եղացընեն և արեւուն կը չորցընեն, և ձէթի կամ կարագի հետ եկած ամբողջ տարի մը կը պահեն:

Նէճէտի Անէգէները ամենեին միս չեն ուտեր. ուտելիքնին է արմաւ ու կաթ. Քէննոյէ կամ քէմնա և ըստ Պէտէվեաց ձէմէ. Արաբացւոց ամենէն ախորժելի կերակուրն է. գետնախնձորի տեսակ մ'է որ անապատներուն մէջ կ'ածի, բայց ոչ արմատի երեսոյթ ունի և ոչ հունտի. ձևով և մեծութեամբ ամենեին գետնախնձոր է. երեք տեսակ կ'ըլլայ, կարմիր, սև ու ճերմակ, եթէ ձմեռը յորդ անձրւներ ըլլան մարտին ետքերը կրնան գտնուիլ. գրեթէ 4 թթա մատն խորութեամբ հողին մէջ. հողի պղոտի ուռածութիւն մը նշան է թէ հոն կայ, և երբոր աղէկ հասունան կէսէն վեր հողէն դուրս կը մնան: Երբեմն այնչափ առատ կ'ըլլան, որ ուղտերուն կյնալու պատճառ կ'ըլլան. Ամեն ընտանիք չորս հինգ ուղտի բեռն կը ժողովն անոնցմէ, և մինչեւ որ շմցընեն ոչ ձաւար կ'ուտեն և ոչ էշ. շուրջով և կաթով կ'եփեն մինչեւ որ հայս դառնայ, յետոյ հալած կարագ կ'անցընեն վրան: Եթէ շատ առատ ունենան արևուն կը չորցընեն և կը պահեն:

Հանդէտի և հիւրընկալութեան օրեր աւելի համադամ կերակուրներ կ'ուտեն. եթէ հիւրը աննշան մէկն ըլլայ, հաց և այէշ կը հրամցընեն, իսկ եթէ

մտաղրութեան արժանի՛ քաֆէ, պէհադգա, Փղեղա: Պաշտօնէի մը համար՝ ուշ մը և կամ գառն կը մորթեն, ձաւար ըով կաթի մէջ կը խաչեն, և մեծ փայտէ պնակի մը մէջ կը դնեն, որուն շորս կողմը դրուած է միար: Եթէ ուղղ մորթերու ըլլան, որ հազիւ կը հանդիպի, մեծ մեծ մասեր կը ջարգեն. մէկ մասը կը խաչեն ու ճարպը ձաւարի հետ կը խառնեն. ուրիշ մ'ալ կը խորովեն և նոյնպէս ձաւարով պնակի մէջ կը դընեն, բոլոր ցեղը մասնակից կ'ըլլայ այն քաղցրահամ կոչունքին:

Ուտելու կերպերնին քիչ շատ աղտոտ է, ձաւարէն հաւկըթի մեծութեն գնտակներ կը շինեն ու կը կըլլեն. ձեռուրնուն ճարպը մաքրելու տեղերն են կամ իրենց վաղակաւորին պատեանը և կամ վրանը: Առտուն ժամը չորսին նախաճաշ կ'ընեն, և երբ արօտը աւուտ է՝ ճաշու ատեն ուղտի կաթը պակաս չըլլար: Կերակուրնին այրելու աստիճանի տաք կ'ըլլայ, անոր համար մասնաւոր վարժութիւն պէտք է առանց բերան այրելու չուշանալու. առջի բերան եւրոպացիք անօթի կ'եղան անոնց սեղանէն: Կանայք ընթրիքը առանձին կ'ուտեն, և բաց ՚ի ոչխարի գլխէն, ուտուրներէն և լեարդէն՝ ուրիշ մսեղէն չեն ուտեր:

Ցորենի կարեւորութիւնը կը բռնադատէ զՊէտէվիս արաբացի երկրագործներուն դիմելու. Ասորոց և Միջազետաց սահմանազիսիգեղերուն մէջ, ինչպէս նաև Նէճէտի, Եամպյ, Ճոտայ, Հէճազի, և Մէքքէի Պէտէվիք օրերով ճամբայ կ'ընեն ապրուստ գնելու համար. կենդանի կու տան ու կ'առնեն ցորեն, գարի ու զգեստ: Վարժութեամբ երկար կը դիմանան անօթութեան, դարձեալ վարժութեամբ մէկ անգամով գառնուկ մը կ'ուտեն առանց վասառելու: Եթէ անապատին մէջ ոչ խար կամ այժ մորթեն, կտոր մը աղով անոր լեարդն և երիկամունքն հում հում կ'ուտեն: Իսկ Եմէնիցիք ոչ միայն այս կտորները այլ որ և իցէ հում մնի կտոր, ինչպէս նաև Հապէշը և Լիբա-

նանու ժողովուրդք և Ասիր արաբացիք :

Բազմակնութիւն իրենց մէջ ալ օրինաւոր է, բայց ազգատութիւնը այսպիսի իրաւունքէ մը շատ անգամ կը զրկէ զանոնք. երբեմն ցեղերու խտրութիւն կ'ընեն, բայց կան ալ որ ամեննեին խրուրութիւն չեն ըներ. Անէզէ մը երբ ու զենայ կին առնուլ, բարեկամի մը ձեռքով կը սկսի խօսիլ աղջկան հօրը հետ. աղջկան կամքը և միտքը կը վիճակն. և յետ որոշելուն՝ բարեկամը կը բռնէ հօրը ձեռքէն ու կ'ըսէ. « Յայտնէ որ կ'ուզես տալ աղջիկդ այս անուն մարդու ՚ի կնութիւն : Հարմնախօսութենէն մինչև ամուսնութիւն սովորաբար 5 կամ 6 օր կը թողուն. յետոյ փեսայցուն գառնուկ մը առած գիրիկը՝ կու գայ կը մտնէ աղջկան հօրը վրանը և վկայից առջև կը մորթէ : Արեան վազուածքովը ամուսնութեան արարողութիւնը եղած կը համարուի, և կը սկսին ուրախանալ : Արեւ մտնելն քիչ եսքը, կ'առանձնանայ առանձին վրանի մը մէջ որ մասնաւոր իրեն համար պատրաստուած է բանակէն քիչ հեռու և կը սպասէ հօն իր հարսին . իսկ աղջիկը վրանէ վրան կը վազէ ինչուան որ քանի մը կանայք բռնեն և յաղթութեամբ տանին փեսայցուին վրանը, որ դռնէն կ'ընդունի ներս. կանայք ալ ետ կը քաշուին : Աղջկան պարտքն է երկիւլ և սարսափ մը ցոցնել և վախնալու ձայններ հանել իբր թէ պարկետութեան համար: Անէզէ մը եթէ չպահանջէ իր աղջկան օժիտը՝ կը պահանջէ գորդ մը, քթի մեծ օղ մը, արծաթէ շղթայ մը վզի համար, նոյն մետաղէ ապարանջանք մը, և Պաղտատու գորգերու գործարանէն երած ուղտի կաշիէ պարկ մը. Երբար մէկը համոզմամբ իրեն իբրև կոյս առած կնիւ, կը այնպէս չգտնայ՝ քանի մը օրէն կ'արձրկէ: Անէզէները արհեստաւորաց հետ չեն ամուսնանար և ոչ իրենց աղջկանց կը թողուն որ ֆէլլահներուն (բնակիչ քաղաքի) խօսք տան: Ամուսնանալը վերջը եթէ երեկը իր ընկերոջը հաւատարմութեանը վրայ կասկածի, կ'ամը

բաստանէ անոր հօրը ու եղբօրը դիմաց, և երկուքէն մէկը պէտք է որ անհաւատարմին վիզը կտրէ:

Ինչպէս քաղաքականութեան ամենակարևոր Ծոյն տակ մոտած չեն Պէտէ վիք, և ոչ ալ ամուսնութեան. իրարմէ բաժնուելու համար բաւական է որ ըսէ երիկն իր ընկերոջը, « Արձկուած ես »: Ետքը մատակ ուղտ մը կու տայ անոր և կը զրկէ իր ընտանեաց, թէ և յդի ըլլայ կինն կամ շատ որդւոց մայր. այնպիսի դիպուածի մէջ կինը պարտական է տղան հոգալ, մինչեւ որ տղան վազելու կարողութիւն ունենայ, անկէ ետև հօրը կ'կյանայ ինսամելլ: Այս ազգատութիւնը՝ թէպէտե ոչ արանց չափ բացարձակ՝ կանայք ալ կը վայելեն. երբ շատ սեղուին իրենց էրկանէն կ'ապա. վինին իրենց հօրը կամ ազգականացը քով:

Էրիկը նորէն առնելու համար իրմէ փախածը՝ պէտք է որ ազնիւ հագուստներ տայ, քթի օղ մը և գորգեր: Բայց չկրնար բռնազատել երբ փախչողը չուզենայ դառնալ. միայն թէ ազատ է ապահարզանի թուղթը տալու կամ չտալու, և այն ատեն կինը ուրիշի հետ չի կրնար կարգուիլ: Կրնան իրենց մօրաքրոջ կամ հօրեղոր քրոջ հետ կարգուիլ, և ուրիշներու հետ կարգուելու համար ասոնց հաւանութիւնը պէտք է որ առնեն: Եսքի առթիս մէջ եթէ այրը արձրկէ իր կինը, կ'ըսէ. « Հողաթափս էր և ես ձգեցի »: Ալ-իւլ-շէմալ-ներուն սովորութիւնն է որ երբ մէկն ուրիշի կինը յափշտակէ ու երրորդի մը վրանը ապաւինի, ասիկայ այծ մը կը մորթէ ու զանոնք կ'ամուսնացընէ: Սինայի Պէտէվիք եթէ առանց պատճառի իրենց կինը արձրկեն, պարտական են տալու ուժ դահնեկան, այծ մը, պղնձէ կաթսայ մը, ձեռքի աղացք մը, և ուրիշ տնտեսական գործիներ :

Եթէ առն և կնոջ մէջ կոկւ ծագի՝ դրացիները ընդհանրապէս կնկան կողմանակից կ'ըլլան, մանաւանդ երբ կարենայ իրաւունքը ցոցընել: Էրիկը յանցաւար երևնալուն վրայ զայրացած, բար-

կութեան ատեն պսակը լուծելու խօս. քեր կ'ըսէ. այն ատեն կողմանակցութիւնը կը փոխուի, և ամենքը մէկ բերան կ'աղաղակեն. « Շատ աղէկ եղաւ, հիմա իմացանք քու մարդ ըլլալդ »:

Պէտէվիք յափշտակութեամբ կ'ապ. րին, ինչպէս քաղաքակիրթ մարդիկ աշխատութք. կանոնաւոր կերպով պատերազմ շատ քիչ կը պատահի մէջերնին, ասկէ կրնանք հետեցընել իրենց պատերազմական արհեստին անտեղեակ ըլլալը: Գլխաւոր հնարքնին յանկարծակի բերելն է, և տկարութեան ատեն փախուատը ոչ երբէք վատութիւն կը սեպեն: Ցեղցեղի հետանհաշտ թըշնամութեան մէջ են առանց իրարու վընասուց պատճառ ըլլալու. բայց երբ հարկ ըլլայ ազգային թշնամի մը նուածել, կամ ցեղին համբաւը ու պատիւը պահել, մինչև արեան վերջին շիթը կը պատերազմին: Նշանաւոր է իրենց ձեռուա - իպն - կիյան - էլ - Շամամի քաջ պատերազմողը, որ շատ պատերազմներու մէջ Յօնդիէն աւելի սպաննածէ: կը պատմէ Պուրքարդ որ 1780ին իպն - ցանուտնայներուն և իպն - իւմելիներուն մէջ պատերազմ բացուեցաւ. երկու բանակները Մէկչէրիպի քով հանդիպեցան. արդէն քանի մը յառաջամարտիկ կրիւներ եղած էին երբոր ձէտուա իր անձը զոհելու դիւցազնական մտածութիւնը ունեցաւ իր ցեղին փառացը համար: Մտրակեց ձին շիտակ իպն - իւմելիրի ետևէն, որուն դրօշին տակ Շասմիները կը պատերազմէին. հանեց իր հիւսած զրահը և բոլոր զգեստները բաց ՚ի շապկէն, մատեցաւ զօրագլխին և մօրուքը համբուրեց, որ նշանակ էր իր անձը անոր նըւիրելու: Եթեոյ թողլով իր բարեկամաց բանակը, և միայն սակրով մը զինեալ սկալաւ դէպի ՚ի թշնամեաց բանակը դիւցեց և հասաւ մինչև բանակին կեղընը, մէկ հարուածով կրոջանեց ուղարկը որ զդրօշը կը կրէր, և մինչդեռ երեսը դարձուցած երկուց բանակաց մէջ տեղն

էր՝ հետևակի մը հրացանէ զարնուեցաւ ու մեռաւ:

Երբոր միարան հաւանութեամբ արշաւանք մը պիտի ընեն, ամեն հեծեալ իրեն ընկեր բարեկամ մը ունի որ ճամմալ կ'ըսուի, որ երիտասարդ ուղղի մը վրայ կը հեծնայ, հետը կ'առնու կերակուրը: Երբոր թեթեւընթաց գունդը դէպի ՚ի թշնամին կը յառաջէ, սովորաբար զօրագլուխը երեք ժամադրութեան տեղ կ'որոշէ, ուր ճամմալները կը սպասեն հեծեալներուն: առջնը թշնամեաց բանակէն մէկ ու կէս ժամ հեռու, կամ հովիտներու մէջ և կամ բլրոց ետև: Եթէ զօրագլւխէն սահմանուած ժամանակին չհասնին հեծեալները, ժամմալները կ'անցնին երկրորդ ժամմադրութեան տեղը, և օր մը իրենց բարեկամացը կը սպասեն: ասկէ ալ երրորդ կայանքը՝ որ պատերազմի տեղէն քանի մ'օր հեռու կ'ըլլայ. երեք շրա օր է հնի ալ սպասելու ժամանակը. յետ որյ եթէ հեծեալները շերեան ժամմալները փութով իրենց տեղը կը դառնան: Արշաւանքը թէ որ յաջողի՝ ժամմալներուն մէյմէկ մատակ ուղղտ կը տրուի, իսկ հեծելոց բաժինն է արու ուղտ մը: Հեռու տեղ յափշտակութեան ելած ատեն՝ աշքերնին բանակին, ձիանին և ուղտերամակին վրայէ. իսկ երբար մերձաւոր է բանակը՝ վըրաններն ալ մէկտեղ աւարի կ'երթան: Բայց եթէ գտնուի կին մը որ աներկիւղութեամբ վազէ թշնամեաց զօրագլւխին ետևէն, և աղաղակէ. « Ո՞վ աղնուական գլուխ, կերակուրա յԱստուծոյ ու քեզմէ կը պահանջնեմ», առածին վրայ ուղտ մ'ալ կ'աւելցընէ ու ետ կը դարձնէ:

Աւարը՝ արշաւանքէն առաջ դրուած պայմանադրութեան համեմատ կը բաժնեն, իսկ թէ որ պայման չըլլայ, ամեն մարդ ձեռք ձգածին իրաւամբ տէր կ'ըլլայ: Աւարին տասներորդ մասը գունդին գիսաւորին է: Ցեղեր կան որոնք ամեններն գիշերը յարձակմունք չեն ըներ ինչպէս Անէղէները, վասն զի խորամանկութիւն կը համարին, և կը զգու-

շանան կանանց բնակարանը մտնելու, և անոնց վրայ բնութիւն բանեցընելու, վասն զի հետևանքը զարհուրելի պատերազմ՝ կ'ըլլայ, Արշաւանաց ատեն գլխաւորութիւնը ամենէն կտրըծին (ա.քիդ) կ'անցնի, և չէյխերունը կ'ամփուփուի: Աքիտին պաշտօնը ժառանգական է, և ուր որ այս իշխանութիւնը կայ ամենքը պիտի հնազանդին անոր, իբրև տեսակ մը աստուածային ազդեցութեան:

Կրնանք ըսել որ Պէտէվիք գիտութեանց վրայ և ոչ նուազ գաղափար մը ունին: Կայ ցեղ՝ որ ոչ կարդալ գիտէ և ոչ գրել: Անէզէներուն քով հազիւ մէկ երկու օրինակ զուրանի կը գրոնուի: Բայց ոչ այսպէս է բանաստեղծութիւնը. ունին բանաստեղծներ որ կամ իրենց գլխաւորաց գեղեցիկ յատկութիւնները կ'երգեն, կամ պատերազմուց քաջութիւնները, և տանտիկնոջ սիրելի քաղցրութիւնները:

Ահաւասիկ իրենց բանաստեղծութեան ճաշակ մը: Արաբացի մը անհնազանդ իր չէյխին խրատուցը, ձմեռ ատեն կը թողուր որ իր ուղտերին ալ օտար ցեղի մը ուղտերուն հետ արածուին. անխոհեմը կը կորանցունէ իրենները և հետևեալ տողերը կ'ուղղէ իր չէյխին:

« Սիւէյման, տուր ինծի փետուր մը և սպիտակ թերթ մը, որ շարադրեմ տողերս, ճշմարտութեան լեզուն: Աստուծոյ օդնականութիւնը պէտք է աղերսեմ որ մեր մեղացը անյիշաչար ըլլայ: Գովենք բիւր օրհնէնքներով մշակները, պէտէվինները և հովիւնները, դիզած հատիկներու պէս: Ո՞ւր էր թէքարեխոսէր մարգարէն մեզի համար Աստուծոյ, և մեր յանցանքները թողութիւն գտնային: Ո՞վ դու, որ կը հեռանաս ինծմէ, պայծառ ուղտի վրայ նստած, յարմարցըներով չորեք կողմեան համետը, իր պարկը, վզի կաշին¹, ալիւրով քափէով և հոտա-

ւէտ ոսկեպղնձով¹: Ազնուական երիտասարդ մ'է, իր ամեն ընկերներէն սիրուած և աղջկանց փառք: Լաւքան զքարտասերը², գիշերը գայտաց մէջ ճամբայ կը բանայ: և քան զարծիւը՝ որ իր աւարը կը փնտոէ՝ սրատեսէ: Ուղիդ գէպ'ի Պուճէ³ կ'երթայ ծանրաքայլ և աներկիւղ. օր մը ճոխ աւար պիտի ընդունի պանդուխտներէ..⁴

« Արթուն հովուկին⁵ հօտերուն մէջ կրնաս գտնալ Ուատուայի եղբայրը, քալուկ պաճարին ետևէն, երթալրվէ: Հեծած իր ձինափայլ զամբիկին վրայ, կը համնի հեծեալներուն առանց դըտուարութեան. անոր օգնականութերը առած աւարը անբաւ անբաւ է: Ո՞վ կրնայ համըրել դիցալրանները, սպաննած մարտիկները, որոնց արեամբը երկիրը ողղուածէ: Նայուածքէն խոյս կու տան պատերազմողք թեթև վիրաւորուած թոյնոյ պէս: Բայց ինքը զանոնք նշանած է, և երբ ձայն տայ պատերազմի ոչ ոք կրնայ ետ զամնալ. վատն անգամ իր աւարին համար պիտի պատերազմի....: Մէկէ մը պատմուած չէ ասկէ աւելի գովեստից արժանաւոր քայութիւն: Խակ հիմա երբ բանակին մօտենաս, ուրախութեան երգերը պիտի հնչեն և կայթերը պիտի լսուին, և արեան մեծ ճապաղլիք պիտի ըլլայ (կենդանեաց): Այն ատեն աղջկունք իրենց փալիւնն ակրաներովը փայլական պէտ կը վազեն Ուատուայի եղորը քաջութիւնները իմանալու համար....

» Երբոր մտնես վրանդ՝ թող քաշուին ամենայն շարագրոքք, գովէ զլաստուած և զմարգարէն. հարստութիւնը քու բաժինդ ըլլայ: Այսպէս ըսելով գոր-

¹ Տեսակ մը ծխախոտ է որ հաւէնէի մէջ կը ծխէն:

² Քարտա Հաւրանի դաշտերուն մէջ առատ գտնուող թագուն մ'է:

³ Պուճէ Մէկէրիպի քովերը աղբիւր մ'է Դամասկուսի օրուան մը ճամբայ հեռու գէպ'ի հարուա:

⁴ Պէտէվիք Մէքէք գացող կարաւանները կողապելով փառք կը համարին:

⁵ Ծովեւը ձիու և կամ ուղտի վրայ հեծեալ մը տեսածին պէս: աղաղակով բանակին մէջի Արաբացւոց կ'իմացընէ:

¹ Աս կաշի կտորն ուղտի ուսին վրայ գրուած է, հեծնողը ստուըները վրան հաստատելու համար:

գեր պիտի սփռուկին քեզի համար և
խաշած դկուլըները քաղցրահոտութիւն
պիտի բուրեն։ Մինչդեռ արմաները և
կարագը պիտի վրայ են, ժուկկալէ
ու մոտածէ խողխողեալ նոխաղը։ Երբ
ուտես և օճառով մաքրուիս՝ կրնայ
քեզի հարցընել թէ ուր կը բնակիմ
ես. ըսէ. Եուսուֆ թշուառութեան և ցա-
ւոց մէջ կը բնակի. քանի որ ազդարա-
րութեանցդ ականջ չդրաւ՝ չդտաւ եր-
ջանկութիւն, իր բարիքը անհետացաւ։
Ոչ տեգերը և ոչ թշնամիք յափշտակե-
ցին զանոնք, այլ պատժուեցաւ քու
խրատներուդ անմոտադիր ըլլարով։ Աս-
տուած պիտի լաւցընէ դործերը, եղ-

բայր իմ. իրեն օդնականութիւնը միշտ
հետդ պիտի ըլլայ. եթէ դու միայն մը-
նաս ինձի, ով եղբայր, ես դեռ հա-
րուստ եմ։ Ով բաղդ, ուղեկից եղիր ա-
նոր քայլերուն. կանաչութիւնը և ար-
մատները¹ ձմեռն անգամ կ'ամին իրեն
առջև և իր հօտը կը կշտացընեն։ Երբոր
աղօթք կ'ընես՝ անհատնում գովիստ-
ներ ուղղէ առ Աստուած, ծառոց պտուղ-
ներուն, հօտիդ բուրդերուն չափ։
Պէտէվին այս քերթութեանս հա-
մար շատ ընծաներ ընդունեցաւ, և իրեն
թշուառութենէն ազատեցաւ։

† Արմատ ըսելով Քէմայէն կ'իմանայ։

ՄԻ ԶՕՐԵ ԱՅ

Ե միջօրեայ օգոստոսի,
Արեւակէղ բնութիւն կասի.
Լուռ արտորայք, լուռ են մայրիք,
Զուրք պաղպաջոնք ի քոն քաղցրիկ։
Փափուկ ամպեր ի բարդ ի բարդ
Վերուստ հովտաց ձըգին ի զարդ.
Ի սիզաւէտ հօտք ի սարակ՝
Յախորժ ըստուերս առնուն ճարակ։
Ի՞բր յունիս այլ ազգ երեւիւր
Զըւարթ ժամոնք ու ի զով զեփիւռ.
Հողմն անդ թեթեւ դըգուէ զծաղկունս,
Անտառք ի կայթ, ջուրք ի դըրդմունս։
Անդ ի մարմանդս առուակք հընչեն
Ի լոռաբոյս ժայռից ամեն.
Եւ նըւագաց հըծծիւնք նըրբէն
Ի փունջ զանխուլ ծաղկանց լըսին։
Իսկ աստ ի սուգ տարօրինակ
Պատեալ թըրք օգոստ համակ.
Լուռ կան երկինք, մեռեալ բնութիւն.
Վէհին միայն կեայ օրհնութիւն։—
Օ՞ն անդը յինէն հող եւ փոշի,
Մի եւս քըրտանց եղէց գերի։